



Հայկական գիտահետազոտական հանգույց Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Մտեղծագործական համայնքներ
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

This work is licensed under a Creative Commons Attribution-NonCommercial
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

Share — copy and redistribute the material in any medium or format

Adapt — remix, transform, and build upon the material

19451

891.99

—
0.79

1924

PRINTED



ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆ ՖԷՐ-ՍԱՀԱԿԵԱՆ ԳՐԱԶԱՆ



ԿԱՌԵՔԻ ԱՐԿԱԾ ՄՀ

(ՔՕՄԷՏԻ ՄԷԿ ԱՐԱՐ)



101
Piedmont St.,
Worcester,
Mass.

Քարգմ. նմանողաբար՝

ԵՐՈՒԱՆԴ ՕՏԵԱՆ



ԿԻԼԻԿԻԱ ԳՐԱՏՈՒՆ
87 LEXINGTON AVE.
NEW YORK, N. Y.

Կ. ՊՈԼԻՍ

Տպագր. Մ. ՏԵՐ ՍԱՀԱԿԵԱՆ

1924

891.99
0-79



891.99

O-79

ԿԱՌՔԻ ԱՐԿԱԾ ՄԸ

ՔՕՄԵՏԻ ՄԷԿ ԱՐԱՐ

Ա Ն Ձ Ե Ր Ե

Պարոն մր.

Պ. Շաւարշ.

Մարկոս, ծառայ.

Տիկին մր.

101

Piedmont St.
Worcester,
Mass.

Տ Ե Ս Ո Ւ Թ Ի Ո .

Պ. ՇԱԽԱԲՐԸ, ՏԻԿԻՆ ՄԸ, ՄԱՐԿՈՍ

2003

(Տեսարանը կը ներկայացնէ հիւրասենեակ մը: Վարա-
բոյրը բացուելուն՝ նաւարչ, չեք հագուած երթասարդ մը,
թեւին վրայ կաթնցուցած զայելչազգեստ գեղանի
կին մը, կի՞նը շատ յուզուած կ'երեւայ, իրենց ետեւէն
Մարկոս):

ՃԱՀԱՅՐԸ, փութկոս դիմելով մր.— Ահա՛ հա-
սանք. (ծառային) շոււա աթոս մը բե՛ր:

ՄԱՐԿՈՍ, թիկնաբօն մր առաջ հեելով.—
Տիկինը անհանգի առ է:

Կի՞նը, թիկնաբօնին մեջ իյնալով.— Բան մը չէ:
ՃԱՀԱՅՐԸ.— Կառքի արկած մը:

ՄԱՐԿՈՍ.— Աստուած իմ... տիկինը կառ-
քէն ինկա՞ւ:

ՃԱՀԱՅՐԸ.— Զէ՛, կառքը դարձաւ:
ՄԱՐԿՈՍ.— Ուր:

ՇԱՀԱՄԾՆ. — Տիւլիի կողմերը, կառքով՝ պը-
տոյած ըրած ատեն:

ՄԱՐԿՈՍ. — Տիկինը վիրաւորուած չէ ...
կի՞նը. — Չէ:

ՄԱՐԿՈՍ. — Բժիշկ մը կանչ մ:
կի՞նը. — Պէտք չի կայ:

ՇԱՀԱՄԾՆ. — Բայց, տիկին ...:

կի՞նը. — Բան մը չէ կ'ըսիմ ձեզի, կ'երգ-
նում որ բան մը չունիմ: Մեծ յուզմունք մը
կրեցի, ահա՛ եղածը ... Մարկոս, մեզ առանձին
ձեէ՛:

ՇԱՀԱՄԾՆ. — Առանձին ձգէ մեզ: (Մարկոս
դուրս կ'ելլի):

ՇԱՀԱՄԾՆ. — Տիկին, ի՞նչպէս էք:
կի՞նը. — Բոլորովին աղէկ եմ:

ՇԱՀԱՄԾՆ. — Զգուշացէ՛ք: սուտ մի՛ խօսիք:
Սուտը ձեր աղուոր շրթունքներուն չփայիրը:
կի՞նը (կէս մը ճպտելով ձեռքը Շաւարչին կ'եր-
կարէ որ զայն կը բնեն կարողին). — Արչա՛փ նե-
ղութիւն տուի ձեզի:

ՇԱՀԱՄԾՆ. — Ինձի՞ ... կարծեմ խնդարու հա-
մար կ'ըսէք ասիկա:

կի՞նը. — Ինդա՛լ ... ահ խնդարու սիրու չու-
նիմ: (Երկար հասաշանք մը կ'արձակէ):

ՇԱՀԱՄԾՆ, (զարմացած). — Ինչո՞ւ:
կի՞նը. — Ոչինչ ... ևս գիտեմ բասծու ... բն-
գունացէ՛ք իմ խորին չնորհակարութիւններս.
այլեւս կրնաք մեկնիլ:

ՇԱՀԱՄԾՆ. — Ի՞նչ, զիս կը գոնտէ՞ք:
կի՞նը. — Կրնա՞ք հաւասար ատոր. ձեզ չեմ

դոնակը, աչլ ձամբու կը դնեմ, որովհետեւ չա-
րաշար գործածել չեմ ուզիր ձեր ազնուութիւնը:
կ'քաղաքալարութիւնը:

ՇԱՀԱՄԾՆ. — Իրաւ կ'ըսէք (իր բարտրին
հանելով) Ահա՛ խնդիրը լուծուեցաւ:
կի՞նը. — Բայց ...

ՇԱՀԱՄԾՆ. — Տղայական խօսիքը կ'ըսէք:
Գետ շատ տակնուվրայ վիճակ մը ունիք: Ասանկ
յիւ կրնար թողուլ ձեզի, առանձին, առանց ձեր
ձեռքը բանող ձեռքի մը (անոր բով նստելով) ա-
ռանց թեւի մը սրուն վրայ կարենաք
կաթսիլ ու քնանալ: Հանդսոսութեան պէտք
ունիք:


կի՞նը (զայն մեղմիւ անդին նրելով). — Տղա՞յ
էք, ի՞նչ էք:

ՇԱՀԱՄԾՆ. — Այնքան աղէկ էի որ ...
կի՞նը. — Զիս պիսի բարկացնէք, դգու-
շացէք:

ՇԱՀԱՄԾՆ. — Տիկին ...
կի՞նը. — Խելօք կեցէք, այդպէս կ'ուզեմ, և
համհացէ՛ք զանգակը զարնել որպէս զի թէլ բերեն
(Շաւարչ կը փուրալ հնազանդիլ) ջիղերս շատ
թունդ ելած են:

ՇԱՀԱՄԾՆ, (Մարկոսին որ ներս կը մտնէ). —
Թէյ բե՛ր (մեկուսի) **Շիտակը**, միտքէ չանցնելիք
զիպուած ... ապուշ մը պիսի ըլլամ եթէ ասի-
թէն չօգտուիր (Մարկոս բեկի սպասը կը բերէ)
չնորհակալ եմ (բեկը կը լիցնէ ու կինջ կուսայ)
խնեցէ՛ք:

(Կինը բեկի զաւարը կ'առնէ եւ կը խմէ Շա-



ւարօին նայելով, որ աւելի կը մօսենայ կնոջ, եւ իր շրբունքները թէյի գաւարին կը հային, Յանկաւծ՝ ծունկի կուգայ):

ՇԱՀԱՄԾ. — Կը սիրեմ ձեզի:
Կինը. — Զէ՛:

ՇԱՀԱՄԾ. — Կը պաշտեմ ձեզի:
Կինը. — Դարձեալ... կը կարծէք որ կը հաւատա՞մ:

ՇԱՀԱՄԾ. — Հակառակը դիս պիտի զարմացնէ:
Կինը, Տիրորին. — Զիս ունենա՞լ կ'ուզէք:
ՇԱՀԱՄԾ. — Անչուշա, ի՞նչ պիտի ըլլայի և
գուք ի՞նչ պիտի ըլլայիք, եթէ ուրիշ կերպ ըլ-
լար. տիկին: Սէրը կամ ունենալու փափաքն է և
կամ ունեցած ըլլալու երախոտագիտութիւնը:

Կինը, կես ժափտով. — Գոնէ ձերինը երախ-
տագիտութիւնէ չէ ծնած:

ՇԱՀԱՄԾ. — Վստա՞ն էք ատոր:
Կինը. — Ի՞նչպէ՞ս...

ՇԱՀԱՄԾ. — Ձեզի մօսենալը, միթէ ձեզ ու-
նենալ չէ՞ գրեթէ, ա՞ն, ձեր ժպիտը տեսնել, ձեզի
հապիլ, ձեր համբոյը համբուրել, միթէ ձեզ ունե-
նալ չի նշանակեր: Ձեզի ունեցայ ու ձեզ կը սի-
րեմ... կ'երդնում ասիկա: (Կնոջը կը փաքքուի):

Կինը. — Ի՞նչ նթ երիտասարդ:

(Լալ կը սկսի):

ՇԱՀԱՄԾ. — Հէ՛յ... ի՞նչ է այս... ի՞նչ
կայ... ի՞նչու կուլաք:

(Շաւարծ ծունկի եկած է ու ձեռքերով կնոջ
զիսերը բռնած):

ՇԱՀԱՄԾ. — Բոէ՛ք, ի՞նչ ունիք, խօսեցէ՛ք.
ձեզի վշտացուցի՞:

Կինը, հեծեծելով. — Լաւ գիտէք որ այդ-
պէս չէ:

ՇԱՀԱՄԾ. — Ուրիմն ի՞նչ կայ, զիս կը յու-
սահատեցնէք:

Կինը. — Զիս մի՛ հարցափորձէք: Զեմ կրնար
ձեզի պատասխանել: Բան մը չունիմ... կ'երգնում
որ բան մը չէ: Զիղերս թունդ ելած են, ահա՛
եղածը:

ՇԱՀԱՄԾ. — Ո՞հ, փոքրիկ պէպէքներ, որոնք
կուլան կամ կը խնդան, առանց զիտնալու:

Կինը. — Առանց զիտնալու... ա՞ն չեմ զի-
տեր եղեր թէ ի՞նչու կուլամ... միթէ չե՞մ զիտեր
թէ ի՞նչ է կեանքը... մանաւանդ իմ կեանքս:

ՇԱՀԱՄԾ. — Ո՞հ, տիկին...
Կինը. — Եթէ երեւակայէիք. Եթէ զուշա-
կէիք, ենթալրէիք, հասկնացիք սրտիս անոելիք
դասարկութիւնը... սարսափանար պիտի մնայիք:

ՇԱՀԱՄԾ. — Միթէ կարելի՞ է:

Կինը. — Սատուա՛ծ իմ, կեանքիս մէջ առան-
ձին, առանց յոյսի մը...

ՇԱՀԱՄԾ. — Բնգհակառակը, տիկին ընդհա-
կառակը:

Կինը. — Առանց սիրոյ,
ՇԱՀԱՄԾ. — Հազա իմ աէ՞րս:

Կինը, Շաւարծի ծունկերուն վրայ իյնալով.—
Ո՞հ, ի՞նչ օգուտ, ամուսնացած եմ:

ՇԱՀԱՄԾ. — Սոտ կարեւորութիւն չունի, ա-
տով մի՛ զրազիք:

(Կինը կը սկսի լալ: Կամաց կամաց ինքնինք
կը լիէ երթասաւրդին բեւերուն մէջ, իրարու խօս-
եր կը փսխան, որոնք չեն լսուիր:)

Կինք. — Կեանքը տիսմար ու անդութ բան
մըն է:

ՇԱԽԱՐԾ. — Ճիշտ է. բայց վերջապէս ա-
տիկա պատճառ մը չէ որ այս վիճակին հնմար-
կուիք: Ես այ հիմա լալ պիտի ոկախ:

Կինք. — Բարի սիրո մը ունիք...

ՇԱԽԱՐԾ, համեսօրէն. — Զար չեմ: Կ'աղա-
չեմ, խօսեցէ՞ք...: Անյարմար ամուսնութիւն մը
կնքած էք, հէյ, անանկ չէ՝ (կինը հաստակուու
միմիք մը կ'ինէ) ամուսին մը որ ձեզ չհասկնար,
գա՛խ իմ փոքրիկ հրեշտակա... ամուսինդ արջ
մըն է, որուն աչքին կարեւորութիւն չունիք...
ինչ որ է, պէնոր է համակերպիլ, ամէն մարդ իր
գորախտութիւնները ունի և քանի որ կ'երգնում
թէ ձեզի կը սիրեմ (կը ջանայ անու աչքերը համ-
բուրել, բայց կինը ահազին զիխարեկ մը դրած է
եւ եզերները դեպի դեմքը իջած: Հաւարե հիբը
զիխարեկին կը զարնէ. ի վերջոյ, բարկաց ած բայց
բայսավար ձեւով մը). միթէ չէ՞ք կրնար ձեր
զիխարկը հանել:

Կինք, ֆճիելով. — Արդէն պահանջկոտ կը
դառնաք...

ՇԱԽԱՐԾ. — Ասուուած իմ, այդպէս չէ, բայց
եթէ զիտնայիք թէ ձեր զիխարկը ո՞ր աստիճան
անառնելի է: Քիթու մաշեցաւ եզերքներուն քրս-
ուելով:

Կինք. — Ուրեմն պէտք է հսազանդի՛ ձեզի:

ՇԱԽԱՐԾ, հաղորդեամբ. — Այս', այդպէս
պէտք է:

Կինք. — Հսազանդի՛... ամէն բանի մէջ:

ՇԱԽԱՐԾ, յուզուած ձայնով մը. — Այս':
Կինք. — Բանաւո՞ր...:

(Նըրուներ կ'երկարէ, երկար համբայր)
Կինք, յանկարծ. — Հոս կեցէք, հիմա կը
վերտպասնամ:



ՏԵՍԻԼԻ Թ.

ՇԱԽԱՐԾ, առանձին

(Հաւարե յալբական դեմով մը ձեռնոցները
կը հանէ, յեսոյ մատը ժիյեին գրանիլ դրած, բե-
մին երկայներ կը պատի երջանիկ մարդու մը դեմ-
քով: Բայց կինը կ'ոււանայ զալու, հաւարե ժա-
մացուցը կը նայի:)

ՇԱԽԱՐԾ. — Վա՛յ սարսափելի, ժամը վեց
եղեր է:

(Յանկարծ մատը հակտին տանելով) Աղէ՛կ գա-
զափար մը (ոտքի մատներուն վրայ բալելով կ'եր-
բայ դեպի ի այն դուռը, ուրկէ կինը զացած է եւ
աչքը կղպանեին դրած կը դիտէ: Այդ միջոցին պա-
րոն մը ներս կը մննէ կամաց մը եւ կը դիտէ երի-
տասարդը:



ՏԵՍԻԼ Գ.

ՇԱԽԱՐԾ, ՊԱՐՈՒ ՄԲ

ՊԱՐՈՒՆԸ, բարեւելով.— Պարոն...

ՇԱԽԱՐԾ, մեկուսի.— Այս մարդը ուրկէ

բռւսաւ:

ՊԱՐՈՒՆԸ.— Ինծի համար մի՛ նեղուիք . . .

տունէն եմ:

(Անձրեւանոցը անկիւն մը կը դնէ)

ՇԱԽԱՐԾ, մեկուսի.— Գետնին տակէ՞ն գուրս
ելաւ (բարձր) կը ներէք, պարոն, արդեօք կրնա՞մ
հարցնել թէ...

ՊԱՐՈՒՆԸ, ճաշելով.— Ո՞վ եմ: Շիտակը թօ-
հափ հարցում անձանօթի մը կողմէ որ իմ տանս
մէջ կը գտնեմ:

ՇԱԽԱՐԾ.— Զեր տանը մէջ . . .

ՊԱՐՈՒՆԸ, զուարքօւն.— Ե՞ն, այո՞:

ՇԱԽԱՐԾ.— Հոս ձեր տան մէջ էք:

ՊԱՐՈՒՆԸ.— Իմ տանս մէջ :

(Պահ մը լրութիւն)

ՇԱԽԱՐԾ.— Բայց ուրեմն դուք . . .

ՊԱՐՈՒՆԸ.— Ամուսինն եմ:

ՇԱԽԱՐԾ, մեկուսի.— Սատանան տանի այս
ապուշը:

ՊԱՐՈՒՆԸ, բջօրէն.— Աւելցնեմ որ շատ նա-
խանձուս եմ, զիւրադրգիտ նախանձուսութիւն մը
որ կատակ չվերցներ:

ՇԱԽԱՐԾ.— Հաւատացէ՞ք որ . . .

ՊԱՐՈՒՆԸ.— Մի՛ յուզուիք, կ'ազաշեմ: Իրաւ
որ շատ պիտի ցաւիմ եթէ յուղուիք:

ՇԱԽԱՐԾ.— Բայց . . .

ՊԱՐՈՒՆԸ.— Աշխարհիկ մարդ մըն է որ կը
խօսի ձեզի, պարոն:

ՇԱԽԱՐԾ.— Ոյդ մատին կասկած չունիմ:

ՊԱՐՈՒՆԸ.— Աշխարհիկ մարդ մը կ'ըսեմ ձեզի:

ՇԱԽԱՐԾ.— Ոյդ պատիւը . . .

ՊԱՐՈՒՆԸ.— Ոյդ պատիւը ինձի համար է,
հաւատացէ՞ք տար:

ՇԱԽԱՐԾ.— Շիտակը շփոթած եմ . . .

ՊԱՐՈՒՆԸ.— Շփոթելու բան չի կայ . . . դա-
ւաթ մը թէյ խմելու վրայ էիք, կ'ուզէ՞ք ո՞ր
միասինք խմենք:

ՇԱԽԱՐԾ.— Ի՞նչ ըսել է, հարկաւ (մեկուսի)
իրա՛ւ որ շատ չնորհքով մարդ է:

ՊԱՐՈՒՆԸ, հաւարեին արոն մը ներկայացնե-
լով.— Խսաւեցէ՞ք, խնդրեմ (հաւարե կը բարեւէ
ու կը նսի) և հիմա պատմեցէ՞ք թէ ի՞նչ բարե-
պատեհ զիազուածով մը կը պարտիմ ձեր այցելու-
թիւնը:

ՇԱԽԱՐԾ.— Իրա՛ւ որ, պարոն, անկեղծօրէն
պիտի խօսիմ: Շիշիկ կողմերը զացած էի պտոյտի
(պարոնը բեյ կը լեցնէ իրեն) չնորհակալ եմ, պա-
րոն . . . երբ կնոջ մը ազաղակները ուշադրու-
թիւնս զրաւեցին, խսկոյն վազեցի . . .

ՊԱՐՈՒՆԸ.— Ի՞նչ տարօրինակ թաղ:

ՇԱԽԱՐԾ.— Ի՞նչ ըսիք:

ՊԱՐՈՒՆԸ.— Ի՞նչ տարօրինակ թաղ ըսի:

ՇԱԽԱՐԾ.— Ինչ տարօրինակ թաղ ըսիք:

ՊԱՐՈՒՆԸ.— Այո՞, ինչ տարօնակ թաղ ըսի:

ՇԱԽԱՐԾ.— Ի՞նչ տոթիւ և ի՞նչ տարօրինակ
թաղ» կ'ըսէք:

ՊԱՐՈՒԵԼ. — Ի՞նչ առթիւ, «ի՞նչ տարօրինակ թաղ» կ'ըսեմ:

ՇԱՀԱՐԾ. — Այս՝, ի՞նչ առթիւ, «ի՞նչ տարօրինակ թաղ» կ'ըսէք . . .

ՊԱՐՈՒԵԼ. — «Ինչ առթիւ, ի՞նչ տարօրինակ թաղ կ'ըսեմ», ինչ տարօրինակ թաղ կ'ըսէք, ուրիշներ տարօրինակ թաղ մըն է:

ՇԱՀԱՐԾ, աս զարմացած. — Ա՞հ . . .

ՊԱՐՈՒԵԼ. — Թերեւս այստեղացի չէք:

ՇԱՀԱՐԾ. — Ո՛չ, պարոն, եգմիրցի եմ:

ՊԱՐՈՒԵԼ. խիս բալախավար. — Կը չնորդաւորիմ:

(Նաւար կը ժափի ու կը բարեւեկ)

ՊԱՐՈՒԵԼ. — Լառ ուրիմն, պարոն, չէք կըրնար երեւակայել թէ ինչ անակնկալներ կան Պոլսոյ մէջ: Այսպէս, օրինակի համար, ահա արասթրման մը որ Բերայի ճիշտ կեզրոնը կը գտնուի, արևուն կողմը չորս պատուհան ունի, ամէն յարկի վրայ ջուր և օդային կազ կայ և գիտէք ի՞նչ կը վճարեմ, յիսուն ոսկի . . . աժան չէ:

ՇԱՀԱՐԾ. — Կը խոսանակնիմ որ . . .

ՊԱՐՈՒԵԼ. — Եւ մի՛ մոռնաք որ ուտելիքները շատ աժան են, օրինակի համար, սալորին օխան մէկ զուշ . . . զուշմին օխան ՅՈ փարա . . . բայց ի փոխարէն շաքարը շա՛տ սուզ է:

ՇԱՀԱՐԾ, ապուշ դեմքով մը. — Ա՞հ . . .

ՊԱՐՈՒԵԼ. — Շա՛տ սուզ, տեսէք սա կտորը, գիտէք, քանիի՞ մալ եղած է ինձի . . . մէկ ոսկի:

ՇԱՀԱՐԾ. — Կարելի բան չէ . . .

ՊԱՐՈՒԵԼ. — Ի՞ս' որ այգպէս է . . . տարօրինակ թաղ արգարեւ, ուստի կը ներէք որ քիչ մը ազահօրէն շաքարը գործածեմ (Նաւար գաւարին մեջ նինգ կտօն շամար կը դնէ, Նաւար ապուշ դեմքով մը կը նայի բածին), բայց շարունակեցէք: Խնդրեմ, ձեր պատմութիւնը շատ շահեկան էր:

ՇԱՀԱՐԾ. — Խսկոյն վագեցի և ի՞նչ տեսնեմ . . . գետինը, այսո՛, պարոն, գետինը, անխոր կոտրած կտորի մը քով, տարածուած էր ձերմաշկեզններու, մուսըլինի, մետաքսելինի խստնուրդ մը ու այդ նուրդ ձերմակութիւններուն մէջէն երկու հրաշալի սրունքներ կը շարժէին, երկու սեփ սեւ զուլպաններու մէջ պարուրուած պաշակելի սրունքներ: Ա՞հ, պարոն, սեւ զուլպան ու սիկառէթը, ահա՛ միակ երկու նոր բանները դորս մարդը յղացած է հին զարերէն ի վեր:

ՊԱՐՈՒԵԼ. — Քիչ մը ում կ'ուզէք:

ՇԱՀԱՐԾ. — Եթէ կը հածիք: Փութացի այդ կինը գետնէն վերցնել և . . .

ՊԱՐՈՒԵԼ. — Անբացատրելի բան:

ՇԱՀԱՐԾ. — Ի՞նչ ըսիք:

ՊԱՐՈՒԵԼ. — Անբացատրելի բան:

ՇԱՀԱՐԾ. — Անբացատրելի բան կ'ըսէք:

ՊԱՐՈՒԵԼ. — Այսո՛, անբացատրելի բան կ'ըսէմ:

ՇԱՀԱՐԾ. — Ենթիցէք, ինչո՞ւ կ'ըսէք թէ անբացատրելի է:

ՊԱՐՈՒԵԼ. — Ինչո՞ւ կ'ըսեմ թէ անբացատրելի է, կ'ըսեմ թէ անբացատրելի է, որովհետեւ անբացատրելի է:

ՇԱՀԱՐԾ. — Ի՞նչ բան...

ՊԱՐՈՒՆԸ. — Բօմին գինը այս թաղին մէջ, պարոն, անհաւատալի բան, ահա' բօմ մը որուն համար կարելի է ըսկել թէ ո՞չ շատ գէշ է ո՞չ ալ շատ աղէկ: Նպարավաճառի բօմ, զոր կարելի է խմել... գիտէ՞ք քանիի առած եմ:

ՇԱՀԱՐԾ. — Զէ':

ՊԱՐՈՒՆԸ. — Եիշը քսանընդինդ ոսկի... փարա մը պակաս չէ: Է՛յ, պարոն, ասիկա լսած էիք իզմիրի մէջ: Տարօրինակ թաղ, ուրեմն կը ներէք ևթէ չափաւոր կերպով լեցնեմ ձեր գաւաթը:

(Եիշին կէսր բէյի գաւաթին մէջ կը լիցնէ, գաւաթը կը լորդի. Եաւարտ ապոււ ապոււ կը նալի):

ՊԱՐՈՒՆԸ. ռատ հանդարտ. — Ի՞նչ կ'ըսէիք:

ՇԱՀԱՐԾ. որուն գէմքը կը սկսի մաստանջուլի. — Կարձ կապեմ, այդ կինը գիտնէն վերցուցի ու գոհութեամբ տեսայ որ բան մը չունէր, չէր վը նասուած, թեւու ներկայացուցի իրեն, համեցաւ ընդունիլ և մինչեւ այս բնակարանը իրեն բնկերացայ:

ՊԱՐՈՒՆԸ. — Որ ինձի կը պատկանի:

ՇԱՀԱՐԾ. — Այսպէս կ'երեւայ... և իմ զարմանքս...

ՊԱՐՈՒՆԸ. — Իրա՛ւ որ չափազանց է: Որովհետեւ այս տեսակ զիպուածներ յաճախ կը պատահին և գուշք շարթուս սկիզբէն ի փեր եօթերորդ անձն էք, որուն ասանկ բան մը պատահած է:

ՇԱՀԱՐԾ. — Բայց դեռ չորեքշարթի օրն ենք . . .

ՊԱՐՈՒՆԸ. — Այդ կարեւորութիւն չունի: Զարմանալի կառապան մը ունինք. հաւատացէք որ օր կ'ըլլայ ուր երկու երեք անգամ կինս կառքէն գար կը ձգէ... տարօրինակ կառապան մըն է:

ՇԱՀԱՐԾ. — Այո՛, տարօրինակ կառապան և տարօրինակ ընտանիք:

ՊԱՐՈՒՆԸ. — Ի՞նչո՞ւ համար:

ՇԱՀԱՐԾ. ձայնը բարձրացնելով. — Որովհեծն հիմա կը հասկնամ թէ ինչո՞ւ համար շաքարն ու բօմը այս թաղին մէջ այնքան սուղ են... պարզապէս աւազակներու ձեռք ինկած եմ: Ասիկա օանքած է և ո՞չ ուրիշ բան:

ՊԱՐՈՒՆԸ. — Երիտասարդ պարոնս, ձեր ցաւը ձեզ կը մոլորեցնէ. չանթա՛ժ . . . աւազա՛կ . . . ի՞նչ բասեր են ասոնք: Միթէ ոճագործի կերպարանք ունիմ: Կը կրկնեմ որ կատարեալ աշխարհիկ մարդ մըն եմ, ապացոյցն ալ այն է որ չպիտի զիջանիմ ձեր նախատինքներուն պատասխանելու: Ա՛հ, ահաւասիկ մարդկային անիրաւութիւնը և այսօրուան երիտասարդութեան վիճակը: Կրնայիք գունիկ կամ կոչտ ու կոպիտ ամուսինի մը ձեռք իյնալ, որ ձեզ, իր տան մէջ, կնոջը քով զանելով, կրնար, ինչպէս իր իրաւունքն էր, երթալ սատիկանը կանչել, կամ աղուոր մը ձեծելէ ետքը, մօրէ մերկ ձեզ փողոց նետել: Փոխանակ ասոր, զործերնիդ ձէնթըլմէնի հետ է, որ ձեզ թէյով, շաքարով ու բօմով կը պատուասիրէ և տակաւին զգգոհութիւն կը յայտնէք: Ապերախտ մըն էք եղեր:

ՃԱԼԻԱՐԾ. — Բաւական է . . . ահա՛ տասը
ոսկի: Խայտառակին մէկն էք եղեր: **ՊԱՐՄՆԵԼ,** մատր վեր բարձրացուցած. — Առեւ-
լորդ խօսքեր մի՛ ընէք: **ՃԱԼԻԱՐԾ.** — Ի՞նչ ըսիք: **ՊԱՐՄՆԵԼ,** ոսկի ելլերով. Կ'ըսեմ որ քառորդ
ժամէ ի վեր ձեր երթասարդութեան կը ներմ
կոր ձեր անկրթութիւնները տան մը մէջ, ուր
առաջին անգամ է որ կը ներկայանաք: Բայց
վերջապէս հասաւ վայրկեանը ուր իմ արժանա-
պատութիւնս վաճանգի մէջ է (հաւարօ շարժում
մը կ'ընէ) խօսք մը մի՛ բսէք: Անշաւչա չէք սպա-
սիր որ ձեզի կերպակուրի վար դնեմ:

(Երկու մատղիիր իւրաք աշխերու մէջ կը
նայ| Յ: Ցետոյ, պարոնի արհամարհոս կերպով ու-
սեր կը քօրուէ եւ դեպի զանգակը երթալով կը
հիշեցնէ: Մարկոս ներս կուզայ:)

ՊԱՐՄՆԵԼ. — Մա՛րկոս, պարոնին զլիարկն ու-
րարտըսիւն տո՛ւր (Մարկոս կը նեազանդի): Լաւ,
զուրս ելլելու ձամբան ցոյց տուր իրեն (Մարկոս
մատով ցոյց կուտայ նախբան) եթէ զարձեալ զայ
զիս տեսնելու, ըսէ՛ որ անհանգիստ եմ:

ՃԱԼԻԱՐԾ, դրան եւելին վրայ, — Աներես մար-
դիկ տեսած էի, բայց ո՛չ այս աստիճանը:

(Եռւրա կ'ելլէ Մար ոսին նետ)

ՏԵՍԻ Գ.

ՊԱՐՄՆԵԼ, կինը

ՊԱՐՄՆԵԼ, թեթեացման հառաջանելով մը. —
Ահա . . . Մարկոս (Մարկոս կուզայ) փապուն-
ներս բեր:

(Մարկոս կը բերէ զանոնի)
Կինը, իր բիրը ցոյց տալով դրան վարագոյրին
ենեւէն. — Գնա՞ց . . .

ՊԱՐՄՆԵԼ, որ կօշիկները կը նանէ. — Գնաց:
Կինը. — Քանի՞ . . .

ՊԱՐՄՆԵԼ. — Տասը ոսկի:
Կինը. — Մեծ բան չէ:

ՊԱՐՄՆԵԼ. — Թոհաֆ ևս զուն ալ, արհամար-
հելիք զումար մը չէ (սիկարէր մը կը վառէ) ահա,
ահա փապուններս:


(Սեղանին մեկ կողմից նսած հետանով կօ-
շիկներ կը նանէ ու փապունները կը հագինի:
Կինը իւեն դեմ կը նսի և ձեռագործ մը կը սկսի
բանի):

ՊԱՐՄՆԵԼ. — Ի՞նչ ցուրտ կ'ընէ կոր, Տէ՛յ:
Կինը. — Զրօյէն մեց աստիճան վար: Կրա-
կին գիմաց անցնելու օդ մը:

ՊԱՐՄՆԵԼ. — Պարտականութիւնը կատարած
ըլլալու գիտակցութիւնը և վրայէն ալ ազուր
սիկառէթ մը, ահա ինչ որ արդար մարդը կը
խնդրէ:

(ՊԱՐԱԳՈՅ) Նմանողաբար

գերջ



ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅԱՍՏԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ



19457

Ա. Տ.

ԳԻՆ 10 ԴՐՈՒՅՑ

2013

